ՄՕՆՍ. ՄԻՇԷԼ ՍԱՊՊԱՀ՝ ԼԱՏԻՆԱՑ ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Համաձայն Վատիկանի Բ. Ժողովին կողմէ առնուած որոշումին, 75 տարիքը բոլորած ամէն կաթոլիկ հոգեւորական (բացի անշուշտ Սրբազան Պապէն) պարտի հրաժարիլ իր պաշտօնէն: Երուսաղէմի Լատինաց Պատրիարք Մօնս. Ճիաքոմօ Պէյթրիթթի անցած ըլլալով տարիքի այդ սահմանը (ծնած է 1910ին: Յիշել թէ նոյնն է ծննդեան տարեթիւը Ս. Աթոռոյս Գահակալին, որուն կը մաղթենք երկար պաշտօնավարութիւն), երկու տարիներ առաջ մատուցած էր իր հրաժարականը Սրբազան Գահանայապետին, որ անցնող Դեկտեմբերի 28ին կը ծանուցանէր իր որոշումը, Նազարէթցի Հայր Միշէլ Ասա՛ատ Սապպահը կոչելու բարձր այդ պաշտօնին: Այս առաջին անգամն է որ Սրբազգի մը կը բարձրանայ Երուսաղէմի Պատրիարքական Աթոռ:

Ընտրեալը, որ կը պաշտօնավարէր իբրեւ ժողովրդապետ Ամմանի Լատին համայնքին, անմիջապէս մեկնեցաւ Վատիկան, ընդունելու — Յայտնութեան տօնին, 6 Յունուար — եպիսկոպոսական օծումը Յովհաննէս–Պօղոս Բ. Պապէն:

Նորապսակ Սրբազանը 12 Յունուարին վերադարձաւ Սուրբ Երկիր: Պէն–Կուրեօն օդակայանի մէջ կատարուած փառաւոր ընդունելութենէ ետք, իրիկուան մութին, տեղատարափ անձրեւի տակ, շքախումբը մուտք գործեց Պատրիարքարանի Մայր Տաճարը որ վայելչօրէն զարդարուած էր անցնող տարուան ընթացքին եւ որուն երկրորդ նաւակատիքը կատարած էր ծերունազարդ Պատրիարքը Նոր Տարւոյ առաւօտուն:

Հինգշաբթի, 14 Յունուար (մեր Ամանորին), առաւօտեան ժամը 10ին, Ն. Ամենապատուութիւնը պատկառելի թափօրով մը իջաւ Ս. Յարութեան Տաճար, ուր տեղի ունեցաւ Գահակալութեան Հանդէսը Քրիստոսի Ս. Գերեզմանին դիմաց: Գատ. Փոխանորդ Տքթ. Հաննա Եպս. Քիլտանի (Նազարէթ պաշտօնավարող) կարդաց Սրբ. Պապին Պատրիարքական ճանաչման պաշտօնագիրը եւ ընտրեալը լրաւ իր ուխտն ու երդումը: Մեր կողմէ ներկայ էին Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. եւ Հոգշ. Տ. Սեւան Վրդ., որոնք յետոյ Պատրիարքարանի տաճարին մէջ շնորհաւորեցին նորընտիր Պատրիարքը, որ բարձրանալով Աթոռ, ընդունեց Պատրիարքական ասան հրաժարեալ Պատրիարքէն, որ ողջագուրուեցաւ իր յաջորդին՝ հետ ներկաներու ցնծագին ոգեւորութեան մէջ:

Կիրակի, 17 Յունուարին, Ն. Ամեն. Իր անդրանիկ Պատարագը մատուցց Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Մեզմէ ներկայ էին Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկ., Տաճարի Տեսուչ Հոգշ. Տ. Վաղարշ՝ եւ Տ. Համբարձում վարդապետներ:

Իսկ Շաբաթ, 29 Յունուար, կէսօրէ ետք ժամը 4ին, նորընտիր Պատրիարքը իր առաջին պաշտօնական մուտքը գործեց Բեթղեհէմ: Ս. Ծննդեան հրապարակին վրայ, Նորին Ամենապատուութիւնը դիմաւորողներու մէջն էին Տ. Կիւրեղ Եպս. եւ Հոգշ. Տ. Սեւան Վրդ.: Կ'արժէ յիշել որ Պատրիարքը Վերատեսուչն է Բեթղեհէմի Համայնքին:

Մօնս. Միշէլ Պատրիարք ծնած է Նազարէթ՝ 19 Մարտ 1933ին: Բազմանդամ ընտանիքի զաւակ՝ իր նախակրթութիւնը ստացած է տեղւոյն Ֆրէյներու վարժարանին մէջ, ապա մտած է Պէյթ–Ճալայի Ընծայարանը, ուրկէ վկայուած է 1955ին եւ նոյն տարւոյ Պետրոսի եւ Պօղոսի տօնին (29 Յունիս) քահանայ ձեռնադրուած է իր ծննդավայրին մէջ Երան. Ալպէրթօ Կօրի Պատրիարքէն: Հովուած է զանազան քաղաքներու համայնքները, սկսելով Յորդանանէն եւ երկարելով մինչեւ Լիբանան եւ ... Ճիպրոսի 1970էն ի վեր կը մնար Ամման: Ուսումը զարգացուցած է ինքնաշխատութեամբ:

Իսկ հրաժարեալ Պատրիարքը, չուզելով բաժնուիլ Ս. Երկրէն («Ի տղայ տղոց» Իտալիայէն հոս եկած, յիշեալ Ընծայարանէն վկայուած եւ Արաբերէնին տիրապետած ըլլալուն), քաշուեցաւ Պէթթիրի մօտ գտնուող Ռաֆիաթի կամ «Պաղեստինի Տիրամայրը» կոչուած վանքը (ուր ուխտագնացութիւն կը կատարուի Հոկտեմբերի վերջին Կիրակիին), հոգեւոր խոկումով անցընելու համար Տիրոջմէ իրեն շնորհուած վերջին տարիները:

Մօնս. Միշէլ Սապպահ Ծրդ Պատրիարքն է Երուսաղէմի Լատին համայնքին:

«Սիոն» արդիւնաւոր պաշտօնավարութիւն կը մաղթէ նոր Հովուապետին:

digitised by A.R.A.R.@